

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ՀԱՆԳՈՒՑԵԱԼ Տ. ՄԵՍՐՈՊ ՄՐԲ. ԱՐՔԵՊՈ. ՆՇԱՆԵԱՆԻ

Տ. ՄԵՍՐՈՊ Արքեպո. ծնած է 1872 Սեպտեմբերի 30-ին (Հ. Տ.), Կ. Պոլսոյ Սամաթիա թաղը: Մկրտութեան անունն է Միհրնան, որ ետքէն փոխուած է Միհրանի: Իր մայրը՝ Սզնի, զինք աշխարհ բերելուն երրորդ օրը կը վախճանի 16 տարեկան, երեք ու կըս տարի ետք ալ կը վախճանի իր հայրը՝ Թօռնոնի Նշան Լօրմակօցեան 26 տարեկանին ու ինք կրկնապէս որբ մնալով կը մեծնայ խնամքին ներքեւ իր պապուն՝ Դրիգոր Լօրմակէօցեանի, որ 40 տարիներէ աւելի ժառայած է արքունի թնդանօթարանի իրը առաջին մեքնապար: Ատեն մը կը յանձնիչ Նառը Գափուի թաղային վարժարանը, ետքէն Բերա անցնելով՝ կ'աշակերտի Նարեկանին 1881-1887 անընդմիջարար: Նոյն տարիներուն իրերայաջրդ տնօրինները եղած են՝ Մանուկ Սպեան (ապա Կոմիտաս Քահանայ), Մինաս Զերազ, Յարութիւն Զագըրեան, Յարութիւն Կէլիպուտիւն և Թովմաս Թէրզեան: Ասոնցի՛ զատ ուսուցիչներ ունեցած է՝ Մաղաքիա Վրդ. Օրմանեան, Գարեգին Վրդ. Սրուանծեանց, Ներսէս Վրդ. Արպանեան, Յովհ. Քինյ. Մկրեան, Եղիազար Մուրատեան, Մինաս Սիրոսեան, Պօղոս Քէրէստէնեան, Միհրան Յովհաննէսեան, Արիստակէս Պօյանեան, Յարութիւն Յովհաննէսեան, Միլտոն Սերոբեան, Միհրան Պարթեւեան, Եւայն:

1887-ի Մարտին կ'որբանայ նաեւ իր խնամակալ պապէն եւ նոյն տարւոյ աշնան Յարութիւն Վեհապետեան Կ. Պոլսոյ Պատրիարքի յանձնարարագրով կը մեկնի Երուսաղէմ եւ Հոկտեմբերի 12-ին կը մտնէ Ժառանգաւորաց Վարժարան, ուրիշ շրջանաւարտ կ'ելլէ 1891 Մայիս 1-ին: Իր աշակերտութեան ժամանակաշրջանին տեսուչներն եղած են՝ Գէորգ. Վրդ. Երէցեան, Սահակ Եպս. Խապայեան (առժամարար), եւ Մամբէտ Եպս. Մարկոսեան, եւ ուսուցիչներ՝ բացի կերպիշեալներէն՝ Թորոս Զուլայեցի աստուածաբան (ապա Թէոդորոս Մ. Վրդ.), Մարկոս Նաթանեան, Յակոբ Մեղաւորեան, Սապակ Դիլեբան, որ Պետրոս Կիւրեղեան անուամբ աւելի քան երկու տարի իրքեւ միարան ապրեցաւ վանքին մէջ, Եւայն:

1891-1895 ուսուցիչ Ժառանգաւորաց Վարժարանի եւ տեղացւոց Ազգ. Վարժարանին, ապա՝ հաշուակալ եւ գանձապետ. Միաբ. Ընդհ. Ֆողովի ատենադպիր եւ ատենապետ, անդամ Տնօրին Ժողովի, տեսուչ Զեռագրաց Մատենադարանի:

1906 տարւոյ Օգոստոսին կ'երթայ Սքրեա՝ յայց քաղաքական հայ բանտարկեալ-Ներուննեւ կը քաջարակիրէն եւ հոգեւորապէս կը միմիթարէ զանոնք ու անոնց մասին տեղեկագիր մը՝ կը յուղէ Կ. Պոլսոյ Օրմանեան Պատրիարքին:

Երբ Օսմանեան Սահմանադրութիւնը կը հոչչակուի (1908 Յուլիս) Վեհապետեան Պատրիարք վիճական պատուուր ուղեկից կը կարգէ Մատթէսոս հզմիրեան Սրբազնի, որ 12 տարրուան աքսորէն վերջ կը դառնար Պոլսիս: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուելով երբ 1909 Յունիս 5-ին (Հ. Տ.) կը մեկնէր Կ. Պոլսէն՝ իրեն կ'ընկերացնէ Մեսրոպ Վրդ. ը Օտեսա-Բէթրապուրկ. Մոսկուա Նոր-Նախիջեան-Պաքու-Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Անի ճամբով, մինչեւ Մ. Էջմիածին: Բէթրապուրկի մէջ՝ իրքեւ հետեւորդ Մ. Հայրապետին՝ կը ներկայանայ Նիքոլա Բ. Յարեն Բէթէրնօքի Պալատին մէջ եւ Մարիա Ֆէօտորիմս Մայլ Կայսրութիւնն Կայշինայի Պալատին մէջ: Մ. Էջմիածին կը մնայ մինչեւ 1910 Դեկտեմբերի վերջը՝ իրքեւ գաւազանակիր եւ խնձնակն քարտուղար Իգմիրեան Կաթողիկոսի, որուն վախճանառումէն ետք (1910 Դեկտ. 24) զպրոցներու տեսլութեան պաշտօնով կը հրաւիրուի Երուսաղէմ, ուր ժամանելով՝ 1911 Մայիսին կը ստանձնէ պաշտօնը, զոր կը վարէ մինչեւ 1930 Յունիս, նոյն ատեն ըլլալով տեսուչ

տպարանի (1913 - 1932) եւ Զբուղաց Մատենադարանի (1911 - 1926): Թուրք տիրապետութեան վերջին երկու տարիներուն (1916 - 1917) կ'անդամակցի նրուսաղէմի նահանգային ժողովին իրեն ներկայացուցիչ Հայոց Պատրիարքարանին:

1917-ին աշակերտներու մեծագոյն մասին զինուոր տարուելուն պատճառաւ կը փակուի Ժառ. Վարժարանը երեք տարի: 1920 տարւոյ դպրոցական տարեցրանին սկզբը նախաձեռնարկ կ'ըլլայ անոր վերաբացուելուն Յ թոշակաւոր եւ 13 օրիաթոշակ աշակերտներով, որոնց թիւը ետքէն բարձրացաւ 25-ի: Ենյանէս պատերազմի ստեղծած տնտեսական տագնապին նետեւանրով վանական վարչութիւնը կը ստիպուի փակել տպարանը 1915-ին ու այնպէս կը մնայ տասնմէկ տարի: Գլխաւորաքար իր նախաձեռնութեամբ եւ Հանգուցեալ Տ. Եղիշէ Դուրեհան Պատրիարքի քաղաքարութեամբ 1925-ի Մայիսին կը վերաբացուի տպարանը եւ առաջին անգամ մամուլին կը յանձնուին Լուսահոնի Պատրիարքին Քրուսէնք Մանուկ Վենեչէ ուսանաւոր գրքովը եւ Մազարիս Օրմանեան Սրբազնի Աւշապահութիւնը՝ Դ. Հատորը, որուն տպագրութեան ծախսը նույրած էր հանգց. Պողոս Փաշա Նուպար՝ նրգանկայիշատակ Տ. Բարգէն Կաթողիկոսի (այս ատեն եպիսկոպոս) միջնորդութեամբ: Կը հրաժարի տպարանի տեսչութենէն 1932 Մայիսի:

Դուրեհան Սրբազնի Գահակալութենէն (7 Նոյեմբեր 1921) անմիջապէս ետք կը լուսուրուի անդամ Տնօրէն Ժողովի եւ կ'ըլլայ ատենապին մինչեւ 1926 եւ ատենապիս 1925-էն մինչեւ իր Գահակալութիւնը՝ 1939, երկու եւ կէս տարուան ընդմիջումով:

Դիմաւորաբար իր նախաձեռնութեամբ 1928-ին կը սկսի կառուցուի երւուսացէմի Ս. Թարգմանաց երկսեռ նախակլթարանն ու վարժարանը, որուն շինութիւնը կը տեւէ մէկ տարի եւ բացումը կը կատարուի յաջորդ 1929-ի դպրոցական տարեցրանի սկզբնաւորութեան:

1922 Մայիս 15-ին՝ Միաբանական Ընդհ. Ժողովի ընտրութեամբ՝ կը կոչուի Կուսարարապետութեան պաշտօնին, զոր փաթեց մինչեւ իր Պատրիարք ընտրութիւն:

Դուրեհան Սրբազնի Գահակալութիւնը 1930 Մայիս 5-ին Միար. Ընդհ. Ժողովէն կը լուսուրու Պատրիարքական Տեղապահ. պաշտօն՝ զոր կը փաթէ մինչեւ Լուսահոնիք Թորգու Ս. Պատրիարքի Գահակալութիւնը՝ 1931 Դեկտ. 1: Այս առաջին Տեղապահութեան շրջամին Հոգատառ Կառավարութեան ներս բանակցութեամբ տեղի կ'ունենայ Կանոնացրամին Հոգատառ Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ երեք յօդուածներու փոփոխութիւնը, յարմաքնելով զանոնք նրուսաշէմի Անգլիական տիրապետութեան հետեւանքով ստեղծաւած նոր պայմաններուն: Այս առթիւ կը կառուցուի նաեւ Վսիմ. Գալուստ Պէջ կիւլպէնկեանի նուիրատուութեամբ Ս. Աթոռուի մէջ Կէ-լուչէնէն Մարտիրոսյանը, որուն հիմնարկութիւնը իր ծեռամբ կը կատարէ 1930 Օգոստ. 1-ին: Կը շինուի Դաւթեան Հանգուցեալ Տ. Եղիշէ Պատրիարքի Գահանայութեան Յիսուսամեակի Յորեկեանին առթիւ եղած նուիրատուութեանց գումարով: Այս առթիւ յիշենք թէ ինը եղած է Պատրիարքան եւ Աւուրածաւաշէնք Խարբանութեան 1600 ամեակի երկու Կեդրոնական Յանձնաժողովու ատենապետը:

Երգանկայիշատակ Թորգում Ս. Պատրիարքի անակնկալ վախճանումէն եօթն օր ետք, 1939 Փետր. 17-ին, երկրորդ անգամ կ'ընտրուի Պատրիարքական Տեղապահ:

Եկեղեցական աստիճաններ ընդունած է՝

1889 Յուլիս 7-ին՝ Դպրութեան 4 աստիճաններ՝ Յարութիւն Պատրիարքէն.

1892 Օգոստ. 29-ին՝ Աւագ-Սարկաւագ՝ Սահակ Եպս. Խապայեանէ.

1898 Յուլիս 12-ին՝ Աբելայ՝ Յարութիւն Պատրիարքէն.

1902 Մարտին՝ Վարդապետական գաւազանի 4 աստիճան՝ Յարութիւն Պատրիարքէն.

1922 Մայիս 20-ին՝ Մարտագոյն Վարդապետ՝ Դուրեհան Եղիշէ Պատրիարքէն.

1924 Սեպտ. 21-ին Եպիսկոպոս ի Ս. Էջմիածին՝ Հանգց. Տ. Գէորգ Ե. Կաթողիկոսէն.

1936 Հոկտ. 21-ին՝ Արքութեան տիտղոս՝ Հանգց. Տ. Խորէն Ա. Կաթողիկոսէն:

Իր հրատարակութիւններն են՝

1. — Ժամանակաբարեխն Գրքիոր Վարդապետի Դարձուացայ, ներածութեամբ եւ յաւելուածներով, 1916:
 2. — Հ. Թ. Սաւալանի Երևանումը Պատմութեամ գրաբար բնագիրչն աշխարհաբարի թարգմանութիւնը, երկու հատոր, ներածութեամբ եւ յաւելուածներով, 1930:
 3. — Հայոցն Պատմութեամ, թարգմանութիւն, 1932:
 4. — Տղարան Առաւա. Արտուր Ս. Յանիբենց, Հարիւրամեայ Յորելեանին առթիւ, 1933 (արտատպուած Միոնէն):
 5. — Օրբելյան Խրեն Ձեւոյ Քեռմաբենակ, ներածութեամբ եւ յաւելուածներով, 1939:
- 1926 - 1943 կազմած է երուսաղէմի Օրբելյանները, ըստ Հին Տոմարի :
- Առոնցմէ զատ ունի բազմաթիւ հայացումներ եւ կրօնաբարոյական, բանասիրական յօդուածներ՝ Հին Խրայէլի պատմութեան, սովորութեանց և Ս. Երկրի հնախօսութեանց վերաբերեալ՝ Սէռակ եւ զանազան հանդէսներու եւ տարեցոյցներու մէջ :

Իր անտիպ գործերն են՝

1. — Երուսաղէմի Զեռազրաց Մատենադարանի ճ2 Աստուածաշունչներու ընդարձակ ցուցակը :
2. — Երևանում՝ յանուայ դրուց, Պատմութիւն եւ հնախօսութիւն, թարգմանութիւն:
3. — Իբաւա. Ս. Յանիբենց, հաւաքածոյ վերջին չորս դարերու Կաթողիկոսական, Պատմիաբարական կոնդակներու եւ եկեղեցական ու աշխարհական յայտնի ազգայիններու բազմաթիւ թղթակցութեանց :

Հոգեկոյս Թորգոմ Պատրիարքի անակնկալ մահէն վերջ 19 Ապրիլ 1939, Միար Ընդհ. ֆորմվ 35 բուէներու ամբողջութեամբ Պատրիարք Կ'ընարէք Գեր. Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս։ Նշանեան : Խսկ 27 Մեսրոպմերին տեղի կ'ունենար Իր Գահակալութեան հանդէսը եւ Մեսրոպ Արքազան իրեւ արժանաւոր յաջորդ Հանգուցեալ Թորգոմ Արքանի կը բազմէր Սրբոց Յակոբեանց Աթոռը :

Դժնդակ հանգամանքներ, եւ մեծ աղէտներ զուգաղիպեցան Իր Պատրիարքութեան : Վերջին աղէտը եղաւ իր կաթուածը, այնաչս որ Մեսրոպ Պատրիարք Նշանեան չկրցաւ իրականացնել ինչ որ կը սպասուէր Իրմէն. եւ ինք հոգիով ու մարմնով ցաւանց այսպէս փակեց Իր աչքերը :

Աւելի բախտաւոր օրերու մէջ վստահ ենք թէ ան պիտի կրնար ընել շատ աւելին քան ինչ որ Իրմն պատեհութիւն տրուեցաւ ընելու : Մակայն մեծ իրողութիւն է որ Ան հաւատարիմ մնաց Ս. Աթոռոյ շահներուն եւ այդ միմիթարութեամբ ու առաքինութեամբ իջաւ գերեզման :

Հողը թեթեւ վրադ ծառայ բարի եւ հաւատարիմ :